

ՅԻՍՈՒԽ ՏԱՐԻ ԵՐԵՎԱՆ

ԱՆԱԿԱՆԿԱԼ ԵՒ ԱՆԺԱՄԱՆԱԿ ՄԱՀ
Տ. ԹՈՐԳՈՄ ՊՏԾՐՔ. ԳՈՒՇԱԿԵԱՆԻ

Տ. ԹՈՐԳՈՄ ՍԵՐԲԱՂԱՆԻ առողջական վիճակը տարիներէ ի վեր դադրած էր բնականան ըլլալէ։ Այս խանգարումը իր սկիզբը կ'առնէր այն օրերէն, երբ առաքելութեան ելած էր դէպի Հնդկաստան և Հոլանդական կղզիները (այժմաւ ինտոնէզիան — Մ. Խ.), ուր կ'ենթարկուէր վատառողջ կլիմայի մը բոլոր վատանդներուն և քանիցու կը հիւանդանար ծանրապէս։ Իր Փիզիքականի տկարացման մէջ դեր ունեցած են նաև իր ի ժամանակաշաբաթամասում, անդ ուղարկած մտաւորական բազմատեսակ աշխատանքները։

Աւելի քան քսան տարիներէ ի վեր ՍԵՐԲԱՂԱՆԻ հնթակայ եղած էր չաքարի հիւանդութեան (diabète), որ սակայն իր մէջ լուրջ հանգամանք մը չէր ստացած, չնորհիւ իր զգուշաւորութեան և պահած խիստ ռուժիչին։

Կը նեղուէր նաև դժուարամարսութենէ, զար կը դարձանէր մարսիչ աղերով։ Զափազանց զգոյշ էր ցրտառութեան դէմ։ Աւելի քան տարի մը առաջ իր անցուցած ստքի արկածը պատճառ եղած էր իր ոչ-տակուն առողջութեան աւելի խանգարման։ Շուրջ երեք ու կէս ամիս մնացած էր հիւանդանոց, դրեթէ գամուռած անկողնին։ Արկածը թէկ ակարացաւ Ա. Հօր Փիզիքականը, բայց բարերախտաբար հետք չձեռց ստքին վրայ։

Նկատուած էր որ ՍԵՐԲԱՂԱՆԻ իր մահուան օրը (10 Փետր., Աւրբաթ) անսովոր կիրապվ զուտրթարմագրութեան մէջ էր։

Առաւետուն արթնցած էր ժամը 7 ին, նախաձաշած և զործի սկսած։ Շաքարը նոյն օր 1000ի վրայ 4 համեմատութեամբ էր, ինչ որ սովորական և աննշան քանակութիւն մըն էր։ — Ժամը 9.15ին Բնածայարանի երկու դասարաններուն միասնաբար «Ճեղիք Աստուածաբանութեան» դասն ունէր։ Ներս մտած է իր անքաժան չշալը ուսին՝ առոյդ քայլուածքով։ Իր լու արամագրութիւնը փախանցուած է

աշակերտներուն, որոնք իրարու մէջ բաներ մը կը փափսան եղեր նոյն պահուան։ Շինչ կայց, հարցուցած է ՍԵՐԲԱՂԱՆԸ։ «Աշխանչ, ՍԵՐԲԱՂԱՆ Հայր», պատասխանած են անոնք, «Ասեցինք որ ՍԵՐԲԱՂԱՆ Պապը (Պիտո միւ. Զոյք հովաւապետներու նոյն օրուան մէջ մեկնումը մեր աշխարհէն, ինչ զուգագիտութիւն — Մ. Խ.) վախճանած է այս առաւօտ։

Նոյն օրը Ցնօրէն Ժողովի գումարման օրն էր (Ժողովը կը գումարուի իր աշխատութեան անեակին մէջ), Ժողովը 4.5 անցած, երբ ժողովը դեռ պաշտօնապէս չէր բացուած, ՍԵՐԲԱՂԱՆԸ արտասովոր նշաններ ցոյց կու տայ. արժուկը սեղանին, ճակատը ափին մէջ, անհանգիստ երեսոյթ մը կ'առնէ։ Ժողովական Հայրերէն մին նկատելով ասիկա կը հարցնէ։ «ՍԵՐԲԱՂԱՆ Հայր, բա՞ն մը կ'առզէք։ Փախան պատասխանի, տարօրինակ նայուածք մը կ'ուղղէ վարդապետին, որ չփոթած՝ իր տեղը կը վերադառնայ։ ՍԵՐԲԱՂԱՆԸ ելնելու փորձիր կ'ընէ, չի յաջողիր և զրեթէ ուշակորոյս կը սահի աթոռէն։ Սպասաւորը eau de cologne ճակատը կը շփէ։ Այդ պահուան կը հասնի վանքին բժիշկը, Տքթ. Ն. Եղալիեան, և առաջին իսկ ակնարկէն կռահելով որ ՍԵՐԲԱՂԱՆԸ կաթուածի հնթարմածը է, ձեռքերուն-ստքերուն ասեղի թեթե հպումներով կը ստուգէ որ ՍԵՐԲԱՂԱՆին ամրողջ աջ կողմը անշարժութեան մտանուած է, կը հասնի նաև լուսարարապետ Մնօրոպ ՍԵՐԲԱՂԱՆ և շփթահար կը մնայ, տեսնելով Պատրիարք ՍԵՐԲԱՂԱՆԸ ահաւոր տագնապի մէջ և ուշակորոյս կը կանչուին նուև Ֆրանսական հիւանդանոցի բժշկապետ Տքթ. Պառէր և երեք այլ մտանագէտ բժիշկներ, որոնք կու գան այն եղբակացութեան, թէ ՍԵՐԲԱՂԱՆին կաթուածը ամենէն ահաւոր տեսակէ ուղղեղային արիւնահասութիւն էր։

Պատրիարքը, 65 տարեկան, վախճանեցաւ երեկոյեան ժամը 7.17ին և թաղուցաւ կիր., 12 Փետր.ին մեծ շուքով («Սին», 1939, Ժ. 8, Տարի, Մարտ-Ապրիլ, թիւ 3-4, էջ 146-149)։

«Սին», յաջորդ թիւով հանգամանօրէն պիտի անդրադառնանը մեծանուն Պատրիարքի բազմարդիւն կեանքին ու գրական բեղմնաւոր վաստակին։